

լաս . նայէ , իրաւունք ունիմ հիմա
սրդողելու թէ չէ . Դեռ հազիւ վե-
ցերորդ անգամն է որ իմ Ա Էնետիկ ա-
ղաքէալ անունով ողբերգութիւնս կը
ձևացրնեն թատրոնին մէջ , ու տես
թէ ինչ անձնունի գրքոյկ հաներ են
ինծի դէմ : — Ա ալ սրդողելու բան
է որդեակ , կ'ըսէ Փոնթընէլ . ուրեմն
ինչու համար ելար լաւ բան գրեցիր .
տուր ինծի ձեռքդ , եկուր տունս եր-
թանք , : Տանը դռնէն ներս մտածին
պէս՝ կը կանչէ իր ծառան , “ Շ ուտ
գնա իմ մեծ մնտուկիս բանլիքները
բեր , կ'ըսէ : Մնտուկը ահագին պա-
պենական հին բան մըն է եղեր՝ սրա-
հին գրեթէ բոլոր մէկ կողմը բռնած :
Կըբերէ ծառան բանլիքներու կապոց
մը , կը բանայ մնտուկը . Լ ափլասը կը
նայի կը տեսնէ որ մնտուկին ինչուան
բերանը լեցուն գրքոյկներ են՝ ամէն
տեսակ մեծութեամբ ու գոյներով .
“ Ի հա , կ'ըսէ Փոնթընէլ , ասոնք բո-
լոր ան գրուածքներուն մէկ մասն են՝
որ իմ գրքերուս ու ինծի դէմ գրուած
են ինչուան հիմա . բայց բան մըն ալ
ըսեմքեզի որ աւելի զարմանաս . հա-
ւատա որ ասոնց մէկն ալ չեմ բացած
ու չեմ կարդացած : — Ի՞նչ կ'ըսես .
և ոչ մէկը : — Եւ ոչ մէկը , սիրելի .
ինչու ըսես նէ , ես պզտիկուց ’ի վեր
ինքիրենս կ'ըսէի թէ կամ շիտակ է
ասոնց քննաբանութիւնը կամ ծուռ .
թէ որ շիտակ է , բարեկամներս ինծի
կ'իմացընեն , ու ինծի խրատ կ'ըլլայ .
չէ , թէ որ ծուռ են՝ ինչու փուճ տե-
ղը կարդամ , սրդողիմ , ու իմ հան-
գըստութիւնս կորսընցընեմ : Դուն
ալ ասանկ ըրէ որդեակ , ու գիտցիր
որ աղեկ կ'ըլլայ , :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԱԿՈՒԹԻՒՆ

ԴՐԱՄԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Հին դրաներու վրայ ընդհանուր աւղեկում :

ԴՐԱՄԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ Ճանչցուած
է որ ստակ կոխելը կամ տպելը . Բը-
րիստոսէ 700 տարի առաջ սկսած է .
անկէ առաջ թէպէտ արծանէ ըսելով
դրամ կամ ստակ կ'իմանային , բայց
կ'երեւնայ թէ մասնաւոր կշեռքով
կամ ծանրութեամբ անձեւ արծաթ-
ներ եղած են ան ստակները , ինչպէս
Վարահամու և Ա ովսիսի ատեննե-
րուն Աիկոն ըսուած դրամները : Աողո-
մոնի և Դաւթի ատեններէն դրամ
չէ գտնուած . արեելք աս թագա-
ւորներուն դրամներն որ կը յիշեն՝
իբր թէ գտնուած ըլլան՝ անհիմն խօս-
քեր են : Ա մենէն հիներն են Ա սորես-
տանցոց , Պարսից և Յունաց դրամ-
ները : Հաւանական կարծիք է թէ
դրամահատութիւնը՝ այսինքն դրամ
կոխելու արհեստը Յոյնք սկսած ըլ-
լան , և իրենց համրանքի ստըկին արտե-
կ կ'ըսեն եղեր . անկից առնելով մենք
ալ դրամ , արտեկ և դրամի բառերը կը
գործածենք , ուրիշ շատ ազգեր ալ
թէ իբրեւ դրամի և թէ կշեռքի ա-
նուն նոյնը կը բանեցընեն , ինչպէս
Տաճկատան ալ արէկէմ բառը սովո-
րական է , և Յունաց արախի դրամին
կշեռքին համեմատ է :

Հին դրամները Ճանչնալու և մեկ-
նելու ուսումնական հետաքրքրու-
թիւնը Եւրոպայի մէջ քանի գնաց
շատցաւ , նոր և օգտակար արուեստ
մը եղաւ ու հին պատմութեանց և
հին աշխարհագրութեան մութ տե-
ղուանքը հասկընալու համար դրամ-
ներէն շատ լցոյ ծագելուն՝ մասնաւոր
գիտութիւն մը ձեւացաւ , ծաղկեցաւ ,
ու ինչուան հիմայ խիստ շատ գրքեր
ալ տպուեցան և օրէ օր կը տպուին
հին դրամոց վրայ :

Ղարամագիտութեր զանազան ձիւզեր բաժնած , և ուսումնական բառերով՝ անուններով կարգի ու կանոնի դրած են : Ղրեք կարգ կը բաժնութիւնը ընդհանրապէս դրամները , ժամանակադրական , պատմական և աշխարհագրական :

Ղամանակագրական կարգին մէջ կը սեպուին վաղեմ կամ հին դրամք , դրամք միջն ժամանակաց և նոր դրամք :

Հին դրամք կ'ըսուին մասնաւորապէս դրամ կտրելու սկիզբէն ինչուան մեծին Ազեքսանդրի ժամանակը , և Ազեքսանդրէն ինչուան Հռովմայեցւոց կայսերութեր արեմուտք վերջանալը : Աիջին ժամանակաց դրամներն են մեծին Լարուսի ատեններէն ինչուան հնգետասաներորդ դարուն ժամանակներուն դրամները : Աս մասիս մէջ կ'իմացուին արեելեան Հռուոմ կայսերաց դրամները , Գաղղիոյ , Գերմանիոյ , Արաբացւոց և ուրիշ շատ ժամանակակից թագաւորութեանց դրամները , ինչպէս որ մեր Ուստինեանց դրամներն ալ աս կարդը կ'իյնան՝ ժամանակին նայելով : Խոկ նոր դրամներն են հնգետասաներորդ դարէն ինչուան մեր ատենները կոխուած ամտէրութեց դրամները : Ամանք հին դրամները դարձեալ վեց կարգ կը բաժնէն՝ ժամանակի վրայ , երկընցընելով ատենը , և Հռովմայեցւոց կայսերութեան յաջորդութիւնը ինչուան վերջը հասցընելով , այսինքն ինչուան Լոստանդնուպոլսոյ Տաճկաց ձեռքը անցնիլը :

Պատմական կարգին մէջ հին դըրամք կ'ըսուին Հռովմայեցւոց և Յունաց դրամները , կամ դրամք Ազգաց , Գաղղաքաց և Ուագաւորաց : Յունաց և ազգաց դրամք կ'ըսուին ան ամէն ուրիշ հին դրամները որ Հռումէն գուրս կտրուած են : Աս դրամները զանազան ժողովուրդներու , քաղաքներու և թագաւորաց անուամբ . կտրուելուն համար ըսուեցան Ազգաց , Գաղղաքաց և Ուագաւորաց , բայց շատ անգամ Յունաց

ալ կ'ըսուին ասոնք՝ ընդհանրապէս վրանին Յունաց գրով տպուած ըլլալ նուն , թէպէտ և ուրիշ ազգաց ըլլան : Աս դրամներն ալ երկու նշանաւոր տարբերութեամբ կ'որոշուին . Ղրամք աղափականք և Ղրամք հայսերականք : Ազատական կ'ըսուին բոլոր ան ազգաց դրամները որ մասնաւոր քաղաք մը կամ թագաւոր մը կոխեր է իր իշխանութեամբը՝ Հռովմայեցւոցմէ անկախ . խոկ կայսերական կ'ըսուին ան քաղաքներուն ու թագաւորներուն դրամները որ Հռովմայեցւոց իշխանութեան տակը մանելով , նոյն ատեննուան կայսեր դէմքը դրամին մէկ երեսը տպած են , միւս երեսն ալ նոյն քաղաքին նշանը կամ կտրող թագաւորին դէմքը :

Աշխարհագրական կարգն ալ ասէ որ դրամներուն ստորագրութիւնը հին աշխարհագրութեան կարգովը սկսելով , ամէն մէկ երկրին դրամները կարգաւ մը կը ստորագրուին : Գանի որ դեռ հին դրամները ստորագրելու և անոնց հաւաքմունքները բացայայտ ոձով շարելու աս պարզ եղանակը չէր գիտցուած , թանգարաններու մէջ շատ նեղութիւն կը քաշուէր . ամէն դրամագէտ իր մասնաւոր կերպովը դրամոց դասաւորութեան ոձ մը ունէր , անով գիտութեան զարգանալուն արգելք կ'ըւլար . ինչուան որ անցեալ դարուն մէջ Աննայի կայսերական թանգարանին վերատեսուը մեծն Աքքէլ : Աշխարհագրական դասաւորութեան ոձը գտաւ , և ան ոձը քիչ ատենէն ընդհանուր եղաւ ամէն դրամական հաւաքմանց մէջ : Աքքէլին աս ոձը ինքը գտնելուն համար՝ դրամագիտութեան մէջ Գալիլէոս և Աննէոս մը սեպուած է :

Ղրամոց վրայ լատիներէն և յունարէն գրերէն զատ զանազան լեզուներ և գրեր ալ կը տեսնուին , բայց սովորաբար ան երկուքը աւելի կը բա-

նին : Արևմտեան դրամոց վրայ կը տեսնուին արևմտեան լեզուներով կեղտիբերաց, Ասկացւոց, Ամմինաց, Ա ասքաց և Խտրուրացւոց գրերը . իսկ արևելեան հին գրերէն գտնուած են Փիւնիկեցւոց, Ամմարացւոց, Պարսից պահլաւիկ գրերովը, նմանապէս Ի իկիացւոց և Փռիւգացւոց գրերով : Ը ատ անծանօթ գրեր ալ կան որ խիստ օտար ժողովրդոց դրամներ ըլլալուն համար բարեբրոսաց դրամներ ըսուին . ասոնց վրայ գիտունները կարող չեն երկայն քննութիւններ ընելու :

Հին Յունաստանի և Յունաց գաղթականներուն տէրութիւնները անկախ հասարակապետութիւններ ըլլալով, ամէն քաղաք մասնաւոր իշխանութիւն ունէր իրեն անուամբը դրամ կտրելու . բայց արևելք որովհետեւ մանր մանր միապետական իշխանութիւններ կային, և անոնք ատեն ատեն կը միանային, թագաւորութիւններ կ'ըլլային . ան թագաւորութիւններն ալ մէյմէկ ինքնակալութենէ կախում՝ ունենային, որոնց առաջինն եղած է Բաբելացւոցը, կ'երենայ թէ դրամ կտրելուն արտօնութիւնն ալ ան ինքնակալութեանը կ'իյնար : Ինոր համար ինչուան որ մեծն Աղեքսանդր Ասիայի տիրեց նէ՝ մեծին Ասիայի քաղաքներուն անուամբը դրամ չէ կտրուած, հապա նախ Ասորեստանցոց, յետոյ Պարսից ինքնակալներուն դրամները գործածուած են : Աղեքսանդրի ատենը բաց 'ի Հռովմայեցւոց՝ ուրիշ շատ քաղաքներ իրենց դրամները կտրելը դադրեցուցին, ու Աշխարհակալին անուամբը միայն ստակ կը կոխէին . երբոր մեծն Աղեքսանդր մեռաւ, ու իր լայնածաւալ տէրութիւնը զանազան թագաւորութիւններ բաժնուեցաւ, դրամ կտրելն ալ նոյն ինքնակալական արտօնութեանը հետ մէկտեղ ան թագաւորներուն անցաւ : Ին միջոցին ելաւ Աելեկիացւոց տէրութիւնը Ասորեստանցոց երկրին մէջ, Պտղոմեանցը Եր-

գիպտոսի մէջ ուր որ առաջ Պարսից և Աղեքսանդրի դրամները միայն կը բանէին, Յունաստան Ահագեգոնացւոցը, Պարսկաստան Պարթևացը, նոյնպէս ալ Հայաստան Արշակունիթագաւորներէն առաջ ու Արշակունիթի թագաւորները, և ուրիշ շատ թագաւորներ որ առաջ իրենց անուամբը դրամչէին կոխէր՝ սկսան իբրև Աղեքսանդրի յաջորդներ իրենք ալ ստակ կտրել : Ասոնց մէջ կրնանք յիշել նաև Լապադովկացւոց կամ Վամրաց թագաւորները, Պոնտացւոց, Ամմաստացւոց, Եղեսայցւոց, Բակտրիացւոց, Նոյնպէս Բիւթանիոյ, Պերգամայի, վերջերը նաև Հրէից թագաւորները Ահագաբայեցւոց յաջորդներուն ատենէն : Հռովմայեցիք որ անդադար զօրանալու վրայ էին, սկսան իրենց ծովանման տէրութիւնը ծաւալել, ու աս թագաւորաց տէրութիւններուն շատը վերուցին, կամ իրենց հարկատու հպատակ ընելով՝ իրենք թագաւոր դրին . ան ժամանակը գրեթէ բոլոր աշխարհք Հռովմայ կայսերաց համար ստակ կը կոխէր յունարէն զրով՝ ինչպէս վերն ալ յիշեցինք : Աս տեսակ հպատակութեան տակ չընկան արևելք Պարսիկը և Հայերը (որոնց ընդհանուր անուամբ Պարթև ըսին Հռովմայեցիք), մանաւանդ թէ անոնք իրենց տիրապետութեանը գէմ մեծ թումբ մը եղած են Ասիայի մէջ, ու շատ անգամ ալ զՀռովմայեցիքը վախցուցած . ուստի Ասիայ աշխարհքներուն մէջ Պարսկաստան ու Հայաստանը միայն մնացին որ իրենց քաղաքներուն անուամբը և կամ Հռովմայ կայսերաց համար ըստակ չեն կտրած, հապա իրենք իրենց թագաւորաց դէմքովը միշտ տպած են իրենց ստակները :

Պարամագիտութեան վրայ այսպիսի համառօտ տէղեկութիւն մը տալով, հարկ էր հին դրամներ ճանչնալու վրայօք ալ դրամագէտներուն ծանօթութիւնները քիչ մը մէջ բերել . բայց անոնց շատը տէտրիս մէջ ան-

յարմար սեպելով, մէկ քանի հարկաւոր գիտելիքներ միայն դնենք որ երբ մեր ազգին ցանկալի դրամոցը վրայ սկսինք խօսելու նէ՝ անոնց բացատրութիւնը դիւրանայ :

Դրամները քննելու համար՝ իրենց շինուածքին ձեւերուն նայելով զանազան անուններ որոշած են դրամագետք . ամենէն հարկաւորը ասոնց մէջ դրամոց և մետալաց զանազանութիւնն է, որ նաև ուսումնական բաժանումն կրնայ ըսուիլ : Դրամը գիտենք որ առուտրի մէջ գործածուելու համար հնարուած ստակն է . իսկ մետակ կ'ըսուին յունական բառով ան դրամածե մետաղները որ ստըկի պէս կոխուած են, բայց 'ի պատիւ և 'ի յիշատակ երեւելի մարդկանց : Խոր համար այսպիսի հին մետաղները աւելի սակաւագիւտ ու յարգի են : Մետալները դրամներէն դիւրաւ կը տարբերին իրենց մեծութեամբը :

Դրամագէտք մասնաւոր աստիճան մը որոշած են դրամներուն մեծութիւնը չափելու համար . և ասիկայ է կլոր շրջանակներ գծելը կարկինով, որով մէջէ մէջ մէկ մէկէ մեծ գծերով օղակներ կ'ըլլան, ու աս շրջանակներուն կ'ըսեն դրամաշատ : Դրամաչափով չափուած հին ստակները՝ իրենց մեծութեանը նայելով այլեայլ անուններ ունին, բայց մետալ՝ ըսուելու համար հին դրամ մը թէ որ սղինձէ՝ 15 գծաչափը անցնելու է : Խոկին ու արծաթը քիչ մը կը տարբերին ըստ զանազան աշխարհաց :

Դրամներուն գլխաւոր նիւթը ոսկի, արծաթը ու պղինձը ըլլալէն 'ի զատ, շատ արծաթախառն ոսկիին կ'ըսեն ելքորոն¹, պղնձախառն արծաթին ալ պիլն ու դոնէն² : Ուրիշ նիւթերէ շինուած հին դրամները սակաւագիւտ են, ինչպէս կապարէ և աղիւսէ : Ապարտացւոց երէանէ դրամը ըստներէն ալչկայ :

¹ Ամանք հին դրամոց մետալը են, և մեր մետալըսածին Մեդալոն, իբր մեծ մետալ:

² Electrum.

³ Billon, Potin.

Ե՞ս անգամ դրամներուն համար շնարուած ուրիշ անունները թէպէտ զանց ընենք, բայց պէտք է գիտնալ դրամի մը զանազան կողմերուն համար որոշուած բառերը, որք են երես՝ կամ դէմէ, ընդդիմակողն⁴, եղէրէ⁵, միջոց⁶, սորոնաբաժին⁷, շրջանակ⁸, դրաշածէ⁹, խորագիր¹⁰, վերաբառութիւն¹¹, բառագ բայց¹², դաշտէրի¹³ :

ա . Երես կ'ըսուի դրամին գլխաւոր կողմը, ուր որ թագաւորին կամ կայսեր դէմքը տպած է, կամ քաղքի մը նշան, և կամ չաստուծոյ մը պատկերք :

բ . Ծնդդիմակողն, դրամին միւս երեսը, այսինքն որ կողմը որ երես և դէմք չկայ :

գ . Եղէրէն է դրամին վրայ բոլորտիքը :

դ . Ո՞նցն է դրամին պարապ մնացած տեղուանքը, չգրոշմած միջոցները :

ե . Սորոնաբաժին ըստած են դրամին վարի դին որ գծով կամ գաւազանով բաժին մը ձեւացած է :

զ . Շրջանակ կ'ըսուի դրամին դրսի բոլորտիքը կոխուած տեղին պտոյտը :

է . Դրաշածէն են դրամին ընդդիմակողմը ձեւացած գլխաւոր նշանները :

ը . Խորագիր կ'ըսուին դրամին վրայի բոլոր գրուածքները, և մասնաւորապէս երկու երեսին ալ բոլորտիքը գրուածը :

թ . Ո՞նչպառութիւնն է դրամին մէկ երեսը կարգ կարգ լեցուած գրերը, ինչպէս Տաճկաց դրամներուն վրայի գրերը որ գրոշմածի տեղալկը բըռնեն :

ժ . Տաճկաց բայց կ'ըսուին քանի մը զատ զատ գրերը որ իբրև թուական կամ ուրիշ նշանակութեամբ՝ դրամին միջոցը տպած են :

ժա . Փակագիր . մէկ քանի գրերէ

¹ Avers, face, tête, droit d'une médaille.

² Revers.

³ Le bord.

⁴ Le champ.

⁵ L'exergue.

⁶ La tranche.

⁷ Les types.

⁸ Légendes.

⁹ Inscriptions.

¹⁰ Lettres isolées.

¹¹ Monogramme.

բաղկացած նշանագիրներն են որ հին դրամոց վրայ շատ կը տեսնուին :

Ասոնցմէ դուրս երբոր դրամին վրայ ետքէն քանի մը գրով տպաւորութիւն մը ըրած ըլլան , որով կ'ուզեն իմացընելթէ դրամը կտրող տէրութիւնը նուածուեր է , աս տեսակնը շաններուն կրնանք ըսել կը բարդուշ :

Երբոր մէկը կ'ուզէ մասնաւոր մէկ երկրի մը դրամներուն վրայ խօսիլ , կրնայ ան երկրին դրամոցը դասաւորութիւնընոյն աշխարհքին և ազգին պատմութեանը ու փոփոխմանցը համեմատ բաժնել : Այսչափս հին դրամոց համար :

ՍԵՐՈՎԲԻ Մ. Ա. ՏԸՆՅ

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Լ է տն Ե , և իր հրովարտակը :

Այս ազգին վերջի թագաւորներուն մէջ Լ է տն Ե Այուբինեան՝ Աիլիկիոյ թագաւորը՝ խիստ ցաւալիներէն մէկն է : Տասնըմէկ տարեկան տղայ եր թագաւորած ժամանակը , բայց իր անփորձ հասակին խոհեմ առաջնորդ ունեցեր եր ()շին պայլքաջիշխանը : Քանի որ անոր իմաստուն խրատներուն մտիկ կ'ընէր , իր պղտիկ թագաւորութեան գործողութիւնները՝ ժամանակին դառն պարագաներուննայելով՝ չափաւորապէս առաջ կ'երթային . իսկ երբոր երիտասարդական անխոհեմութեր վրայ աւելցուց նաև ապերախտութիւնն ու անգթութիւնը , ()շին պայլք ըսպաննեց , ազգային իշխանները փոխեց , օտարազգի մարդկանց խօսքերուն չափէ դուրս հաւտաց , ան ատեն իր երկրին թշուառութիւններն ալքանի գնացին սաստկացան , ինչուան որ ինքն ալ քսանումէկ տարի թագաւորելէն ետքը՝ առանց գովելի յիշատակ մը ձգելու մեռաւ 1342^ն :

Այս աս ցաւալի թագաւորին մէկ

յիշատակը ունինք որ հոս կը հրատարակենք , յուսալով որ ասիկայ հայրենասիրաց սրտին մէկ միսիթարանք ու նաև ուրախութիւն մը ըլլայ : Ա ասն զի աս Ճշմարիտ է որ ազգասէր մարդու մը համար՝ իր ազգայնոց պակասութիւնները միայն են ատելի , իսկ ազգայինքը միշտ սիրելի . ուրեմն որչափ ես առաւել սիրելի պիտի ըլլայ իրեն իր ազգին թագաւորը , սոսկ իրեւե նագաւոր , և ոչ այսպիսէ կամ այսպիսէ թագաւոր : Այս աս յիշատակն է մէկ հրովարտակ մը՝ որով մեր Լ է տն թագաւորը Աիկիլիացւոց ազատութիւն կուտայ որդւոց որդի , որ կարենան առանց տուրքի կամ մաքսի Աիլիկիայէն վաճառք հանել , ու հոն վաճառք մտցընել : Աս ալ գիտնալու է որ մեր Այուբինեան թագաւորներուն ետքինները Աիկիլիոյ թագաւորներուն հետ խնամութիւն ունեին . և աս Լ է տն Ե թագաւորնիս Աիկիլիոյ Այուբերտոս թագաւորին Աիլիտանդիա անունով աղջիկը իրեն կին առեր էր 1330^ն , այսինքն ան տարին որ աս հրովարտակը տուեր է :

Հրովարտակին գրուածքն է մաքուր բոլորգիր՝ իրեք թիզերկայնութեամբ մագաղաթի վրայ , բոլորը քսանուիրեք տող . միայն մեր երկաթագիր տպած կտորները անոր մէջ ալերկաթագիր են : Այս , ինչպէս որ կարգացողը կը տեսնէ , ան ատենի աշխարհաբառը , կամ թէ ըսենք՝ աւրուած գրաբառն է , օտարազգի բառերով խառն . ուղղագրութեր մէջ ալ սխանները շատ են , որ թէրեւս թագաւորական գրագիրներուն տգիտութենէն ըլլայ՝ քան թէ ատենադպրին կամ գիւանադպրին չգիտնալէն . մանաւանդ որ կ'երենայ թէ աս մագաղաթը բուն բնագիրը չէ , հապա բընագրին օրինակն է . որովհետեւ բնագիրները՝ ինչպէս որ ամէն տեղ սովորութիւն է՝ թագաւորական գիւանը կը պահուին : Անք ուղղագրութեր խիստ յայտնի ու խոշոր սխանները միայն շտկելով հոս , նայեցանք որ հը-